

ᐅ ᐃ ᐃ ᐃ ᐃ ᐃ ᐃ ᐃ ᐃ ᐃ ᐃ

Օրգու ՄԱԼԻԷՐԻ				Օգկա զէ Գանթար	Ֆիւթ Գրուշ	Օ. 1.	Միիթէ Նէվի 35				Օգկա զէ Գանթար	Ֆիւթ Գրուշ	Օ. 1.	Օգկա զէ Գանթար				Ֆիւթ Գրուշ	Օ. 1.
Գանձվէ Բիօ , պիւրիճի ճինս	100 օգ.	1150—1200	100	Ագոթ Իշքա 55/60	Բիլօկ.	27—29	100	Աֆիօն Մալաթիա պիւրիճի	1 օգկա	210—215	100	Զէյթին Էաղը , Միտիլի վէ Էտրէմիտ	1 օգկա	6 1/4—6 1/2	110				
» » Իքիճի »	»	1000—1080	»	» Թունա » 56/60	»	24—28	»	» » Իքիճի »	»	192—195	»	» » Կիւրիտ »	»	» —	»				
» » Իւշիւնի »	»	850—900	»	» Պալլըզ վէ Գէօթէնճէ պուղտայը	»	»	»	» Զիլէ Թօզաթ վէ Մասսիա Իքիճի »	»	180—185	»	» » Մուտանեա »	»	6 3/4—7	»				
Միւրթէլիֆ ճինս գանձվէ	1 օգկա	850—980	105	» սէրթ 55/58	»	23—25	»	» Կէյլէ Պիլէճիք վէ Նալլը Խան ա-	»	»	»	» » Սաղըղ »	»	7 1/2—8	»				
Գըրըզ շէքէր , Հօլանտա վէ Թրիւսթէ	»	»	»	» Թէքֆուրուղը վէ Էտրիճի պուղտայը	»	»	»	» ալթա մալ »	»	175—185	»	» » Եունան վէ Ղօլօն »	»	6 1/4—6 1/2	»				
» » մալի »	»	204—206	103	» սէրթ 56/58	»	25—27	»	» Զէյրէ Գայսէրի , Էնկիւրիւ պիւրիճի »	»	7—7 1/2	»	» Սապօն Գանաթի »	»	5 3/4—	»				
» » Ֆրանսանըն Էթթիքա ճինսի »	»	»	»	» Թունա պուղտայը Էուսուշաք 56/59	»	22—25	»	» » Իքիճի »	»	6—	»	» » Հանեա »	»	5—	»				
Պէշ Բիւօհրալըք Էլլէ շէքէրի »	»	»	101	» Թունա » 54/59	»	22—26	»	» Եօղադա , Թօզաթ , Խակիլիս , աշ-	»	»	140	» » Բէ »	»	1 1/4—5 3/8	140				
3 վէ 2 1/2 »	»	240—242	100	» Թունա գօղօրօղ »	»	»	100	» Լը մալէր »	»	4 1/2—	100	» » Միտիլի վէ Էտրէմիտ Խալիս »	»	4—5	»				
Պիպէր պիւրիճի վէ Իքիճի ճինս	1 օգկա	5 1/2—5 5/8	104	» »	»	»	»	» Խարման Մասսիա , Զիլէ վէ Զօրուս »	»	3 1/4—	»	» » Սէզալը ճինս »	»	3—3 1/2	»				
Գուրու գարէնֆիլ »	»	25—26	101	» Բօթի վէ Օրուտ »	»	»	»	» Բիթիլէ պիւրիճի պէհազ »	»	32—36	»	» » Գոնրոն Սէֆէ »	»	» —	»				
Պիւնիւք »	»	192—200	100	» Բունա »	»	11—12	»	» Իքիճի Նաթ Երէլ »	»	22—28	»	» » Թունա վէ Թրապիզօն Փասուլիս »	100 օգ.	125—130	100				
Պէնիս մաղըս Էնփայիլ ճինս	1 օգկա	95—140	»	» Բունա » 42/45	»	10—12	»	» Իւշիւնի սաղը Թէմիզ »	»	22—25	»	» » Նօնուտ »	1 օգկա	1 1/2—1 3/4	»				
Մատրաս »	»	60—70	»	» Բունա »	»	11—14	»	» Ետրալը Անատու Էրզանլը վէ Բիլիլ »	»	Էլ Էօգ »	»	» » Պազլա , Գասապա վէ Սաղըղ մալի »	»	» —	»				
Գըրմըզ »	»	50—52	104	» Բունա »	»	10—11	»	» Գասապալը 140 զըլ Լիւրա Էլէ »	»	»	100	» » Պանտըմա »	»	35—40	»				
Ամէրիգա Կաղը »	Միտըզ .	45—45 1/2	100	» Բունա »	»	10—11 1/2	»	» Փիթիլէ , Էնկիւրիւ վէ Զանկըր »	»	Էլ Էօգ »	»	» » Գոնրոն ՄէՅՎէ »	»	» —	»				
Սպարմաշէթ 7 Բիլիւրմալըք »	»	63—71	»	» Զափար »	»	15—16	»	» Վան »	»	17—18	»	» » Թաթլը պատէմ »	1 օգկա	40—41	100				
» 11 »	»	88—95	»	» »	»	»	»	» Անը թօնուտ Խալիսալ »	»	2—	»	» » Թրապիզօն Փընտըղը »	»	125—130	»				
» 11 70 »	»	96—104	»	» »	»	»	»	» Անը շէկիլի »	»	3 1/8—	»	» » Սնատու ճէլիլի Էօգ »	1 օգկա	1 3/4—2	»				
Ճամ »	»	18 1/2—19	»	» Օտլա ունու պիւրիճի ճինս »	60 օգկա	122—125	»	» Խամուք Ատան Թարսուս »	»	»	»	» » Սնատու ճէլիլի Էօգ »	»	60—75	»				
Գօնկօ (Ամէրիգա) չալը	1 օգկա	25—32	103	» » Իքիճի »	»	112—116	»	» Կիւրճիլ Խրան »	»	»	»	» » Գալամաթի ինճիրի Էօգ »	»	» —	»				
Բէքօէ »	»	70—140	»	» » 3/ւնճիւ վէ Կիւնճիւ ճինս »	»	96—106	»	» Պալլըքէսէր , Կէյլէ , Մայթօս »	»	8 1/4—8 1/2	140	» » Իզմիր »	»	60—75	»				
Ֆրանսալը նըլապթասը	»	4 1/4—4 1/2	140	» Բարալի » 00000	»	»	»	» Իրէք Պրուսա »	»	7—8	100	» » Սիեան գուրու Իւզիւմ Զէյմէ մալի »	»	» —	»				
Ինկիլիզ »	Միտըզ .	193—200	100	» » 0000	»	»	»	» Պաֆրա , Կէյլէ , Պալլըքէսէր »	»	»	»	» » Սիեան գուրու Իւզիւմ Զէյմէ մալի »	»	» —	»				
Ճինճիւրա Բիլիւնճի	100 Բիլօ.	40—42	»	» » 000	»	»	»	» Խրան , Ֆիլաթիւր »	»	24—40	»	» » Իլըմըզը »	»	75—80	»				
Հինտիսթան »	»	163—164	100	» » 00 1/2	»	»	»	» Պուլսարա , Խօրասան »	»	40—55	»	» » Իլըմըզը »	»	3—3 3/4	»				
Մըլըր »	1 օգկա	3—3 1/2	100	» » 00 վէ 0 1/2	»	»	»	» Գօզա , գուրու , Պրուսա , Սուրիա »	»	70—	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
Շարապ րուհու , Ֆրանսալը վէ Գուս մալի	18—19	»	103	» Կալաշ » պիւրիճի ճինս »	»	85—92	»	» Տէլիւնիլ »	»	50—	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
Բօմ , Ինկիլիզ վէ Ամէրիգա մալի	9—11	»	»	» » Իքիճի վէ Իւնճիւնճիւ ճինս »	»	102—	»	» Պալ մօմու »	»	17 1/2—19	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
» Թրիւսթէ մալի	—16 1/4	»	»	» Ենկիլի մալի Էուսուշաք Իւնճիւնճիւ ճինս »	»	92—97	»	» Բէլի տէրիսի 100 Թանէսի 130 օգկա .	»	»	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
Իիպէրիա սանեաղըսը	1 օգկա	12 3/4—13	103	» » սէրթ »	»	94—100	»	» Լըգուան 150 »	»	»	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
Բունալի »	»	11—12	103	» »	»	92—96	»	» Գուան Տի պիւր Լիւրա »	»	»	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
Տօն Էաղը , Բուսիա մալի , Փըլը Իլէ	»	8—8 1/2	103	ՄԵՏԵՆ ՔԷՕՄԻԻԻԻ				»	»	17—18	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
» Բունալի մալի , Թուրուս Իլէ	»	9—9 1/2	140	» Նիւս գա .թըլ , Կէմիտէ Թէսիւմ »	»	»	»	» Սալէպ , Գասաթէ մալի , Եօղադա , Թօզաթ »	»	»	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
Սիեան Խալիքար պիւրիճի ճինս	»	45—48	120	» Կէմիտէ Իլէ »	»	»	»	» Ինէք Կէմիտէ գուրու մալ 100 զըլ . Լիւրա »	»	8—	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
» Իքիճի ճինս	»	36—38	»	» մաղադատա »	»	»	»	» Բալամութ գանթարը 44 օգկա »	»	3 Մէճիտէն 4 »	»	» » Իլըմըզը »	»	» —	»				
Գըրմըզը Խալիքար »	»	3 1/2—	140	» »	»	»	»	» Զիլիլ Էյի մալ »	»	3 1/4—3 1/2	100	» » Իլըմըզը »	»	» —	»				
ՄԷՍՏԻՆ				Թօնէլ .				Մ Ի խ Թ Ա Լ Ա Ա Թ				Գալաթա , 26 Հոկտեմբեր 1878							
Թիւսուր շըպըք Լամա շարթէօլէ վէ Էուս	»	»	»	» »	»	»	»	Զէյալիլ — Պուղտայ Փիւթաթը Գալի օլուպ , Պալը Սէրասքէրի Թարաֆքէրտան , քիւլլիէթիլ զալիլէ սաթըն ա-											
» Գանթ .	»	»	»	» »	»	»	»	լընտըլընտան Բիադատա մալ գալմամըլ տըր : Հէր նէ գատար պու Կիւնիլէրտէ հալալարըն Լօտօս Կիլմէսինտէն պուղտայ											
» Տէմիթ չիլիլըք »	»	»	»	» »	»	»	»	Էիւքիլ Կէմի Կէլմէմիլ Խալի Խալի տէ , Խիւն սապահ Պօղազ Իլինէ Խալիլճէ Կէմի Կէլմիլ տիւր , Արքա արանմագտա Խալի											
» Տէմիթ Լամա շարթէօլէ վէ Էուս	»	»	»	» »	»	»	»	տէ , Խիլէր զալիլըլէրի չիմիլիլը Խալիլէն Էօգ տուր :											
» Գալաթ »	»	»	»	» »	»	»	»	Ուն Փիւթաթը Խալիլ Գալի օլուպ , Կէրէք հիւքիւմէթ վէ Կէրէք Էնէպիլէր Թարաֆքէրտան Խալիլճէ մալ սաթըն											
Զէնիլը »	»	»	»	» »	»	»	»	ալընմըլ տըր :											
Սաճ 2 լի տէն 1/4 Խալի գատար »	»	»	»	» »	»	»	»	Օգկա մալլէրինճէ Իլ օլմաեօր : Պու արա չօգ մալ Կէլիպ վէ Թօքտան մալ ալան պուլունմատըլընտան , Փիւթաթլար-											
Մօղօթ Թիւսուրի չըպըք »	»	»	»	» »	»	»	»	ճա պիւր ֆարգ Էօգ տուր : Պու հաֆթա զարֆընտա Ամէրիգատան 16 պին սանտըք կաղ Կէլիլ : Լօնտրատան ալընան											
» Տէմիթ մըլուրըք »	»	»	»	» »	»	»	»	Էյի Խալիլէրիլ Իւզիլինէ գալալ Փիւթաթը պիւր աղ Խալիլէ գօյտուր :											
Զէլիք տէօքմէ »	»	»	»	» »	»	»	»	Ենկիլի մալլէրինճէ Էրէյի Իլ օլուտ Խալի տէ , Էքսէր մալլէր , Բօլիթիլանըն հալը հաղըրը սէպէպիլտէն արանմագտա-											
» Սալ »	»	»	»	» »	»	»	»	տա տըր : Ինկիլիլէրտատա Թիլիլիլ Խալի տէ Էօգ տուր , Փիւթաթլարը սօն տէրէճէտէ տիւլմիլ տիւր , պուրատա չօգ Թիլի-											
Թէնէքէ պէհաղ »	2 Սանտ .	»	»	» »	»	»	»	թիլ Կալունուպ ալա արանալ սօրան Էօգ տուր : Աֆիօն Իւզիլինէ աղ Իլ օլուպ , անճագ սէքիլ օն սանտըք մալ սա-											
Գալալ »	»	»	»	» »	»	»	»	թըլմըլ տըր :											
Գարթիլա 15 տէն 48 Է գատար »	»	»	»	» »	»	»	»	Էնկիւրիւ մալի չըքան հաֆթա 6 1/2 զուրուս սաթըլտը 100 չուվալ աֆիօն , քիլթէ Էսկի Փիւթաթ Իւզիլինէ , քիլթ-											
Նըլալըր »	1 օգկա	—7 1/2	»	» »	»	»	»	րէ 80 սանտըք սաթըլ , աֆիօն 50 սանտըք :											
Զէնիլ				Լիպրա				Պալէտտէ Խալ օլունան Փիւթաթլար , Թօքտան սաթըլ Խիլի տիւր . — Էօնիլնտէ Փիւթաթ գօնմուլ օլմանան մալլէր											
Ագոթ պուղտայը սէրթ 57/60 Լիպրա	Բիլօկ.	26—29	100	» »	»	»	»	Բիադատա Էօգ տուր . — Եօղադատա Խալ օլունան Էնկիլի մալլէրի , Կէմիլիւք Էնէպիլ Կիլիլմէքսիլին Կէմիտէ Թէսիլմ											
» » »	»	26—29	»	» »	»	»	»	օլունուր պիւր մէսարիլիլ :											